

Հարին լորտ Սալիկալիւրինն սոն ճէվապը, սէֆիրին պու տիւր օմաւիա նէգաքէթի իւն էօրթմէք իսթէտիլի հագիգէթիլի, գաւ պինէթին աղնամամը օլմապըզը նը տա բէք աշիքեար պէյան իւ տէր:

Էյէր տիւրօմալիա իսանը իւն ճիւղեր մէրթէպէ օլտուն պիր իւլիթէթիմիլ վար իսէ, լորտ Սալիկալիւրինն պու սոն տէրէյին տէ ինֆապլ վէ իլպիրար ալամէթէ լէրինտէն պաշգա պիր շէյ կէօրթմէյիլ: Հաթթիմ պազը իպալ ընէյլինտէ ուզագտան թէհտիտ նըյանէլէրի տէ կէօրիւնիւր: Վէ, «Պիզ շու մաթլուպլէրի հէր նէ «գատար տօթմանէ նասիհաթ «թարգը իւն Պապը Ալիյէ արը իւ «տէյօր իսէք, աշտնամէիլ աշ «քեամը իգթիլգապնտան տաթա «էյ պիտէպիրտիք» տէմէսի, վէ իպթիտատէ իւմէնիսթան ըս լաշաթը զըմնըտա Պապը Ալիյին Պէրլին աշտնամէսի իւն տաթի պաղը օլտուղունու վէ նիհայէթ թինտէ պու ըսաշաթա օլտուն սէրիան պաշլանըմաթըն մաթ լուպ իթմէսի, զանն իտէրիլ քի պու գապլիտէն տիր:

Հասըլը շու միւքեթէպէտէն պիղտէ հասըլ օլտն հիսս շու տուր քի, հէր նէ գատար իպալ ըէսի էօյլէ կէօթթէրմէզ իսէ, մա նասը Պապը Ալիյին վէրալիլ ճէ վապտան, ինկիլիլ գապլիտէթի նին բէք իսջնուտ օլմամը օլմապը տուր: Վէ բէք ինթիմալ տըր քի, պու արալըզ ինկիլիլ գապլիտէթ թինին րուսիա իւն պիր հիւսնիւ իրթիպաթտա պուլունտուղունու իւն իթմէսի, զիտաէ պու իսջ նուտուղունու կէօթթէրմէք իլիւն պիր նիւմայիլի տիրօմասի տիր, նէթէքիմ պիր հագիգէթ պուլունտա տալիր պաշգա տաշա միւսէրրաշ պիր մուսմէյէ տէ վար ամմա, պէր միւքթէզպը ա տապ վէ ընկիլէթ աշնն տա պու մահալտէ գիւրիլին թէնգիլի իտէ մէյիլ:

Իսիլասըլ քէլամ թէքրար տէ ըրիլ, շու միւքեթէպէտէն աղ նայըլըմըզ, ինկիլիլ գապլիտէթի նին Պիզտէն բէք իսջնուտ օլա մամը օլտուղուն տուր: Լաքին հէր տէվլէթ քէնտիլ րօլթիթիգապըն վէ քէնտիլ մէնաթիլինն հաքիմի

մուլթազը օլտուղունտան, պու լալարը էվիլայը ումուրուն պիլ լիպ աղնայաճաղը պիր մատտէ իտիկիլնտէն, պուլունտա իրաեքէի թարիգէ գատար ճէսարէթ տա իսի իտէմէյիլ, եալընըզ շու գա տար պիր շէյ տէեքպիլիլիլ քի, տէյիլ եալընըզ Անտուղուն եա լըմէնիսթան, իլլա ումուլ մէ մալիքի Մահրուսէ հագգընտա մէվուտ օլտն ըսաշաթըն թէէ իսիլ, վէ բըօկրամընըն օլտուն ըսմէն մէյոտանա չըգարըմամա սը, էվիլօրալըլարըն իսանընը իւզէրիմիլ ռզաթմանա սէպէպ

օլմազտա տըր: Վազաա պիլալիլ հի իրապա, րու մէլի ճիհէթին տէն իլէրիւտէ պիր մալուլթիլէթ զուհուր իթմէզսէ, պուլունտա օ գատար պիր մազարըթ կէօր մէյիլ, լաքին մազալլաշու իրաա լա օլալարտան պիր ուլղունտուզ լուգ զուհուր իտիլպ տէ եինէ պիր էվիլօրա թէվապիլթիլնէ միւհէթաճ օլտուղունուլ հալտէ, նէ գատար թէվէճիւհ կէօրէ պիլէճէյիլ, օրասընը պիր աղ շիւպէլի կէօրիւրիլ:

8. ՎԱՐԳԱՆ

ՆԵՐՆԵՐԳ

Ի ՎԵՐԱՅ ՎԱՂԱՄԵՌԻԿ ՕՐԻՈՐԴԻ ԵՐԱՌՆԵԱՅ ԵՐԿԱՆԵԱՆ

Դո՛ւ կոյս մաքուր, անմիւլ հրէշտակ, կենաց չ'առած դեռ ըրճաշակ թընար յերկինս ո՛վ երմնիկ, Զքնաղ շուշանիկ:

Ի՞նչ շուտ ըզբեղ հօրդ ՚ի գրկաց, Մահն անորօմ անիլիզ խընաց, Ընկից աւա՛ղ հօղոյն ՚ի ծոց, Ախրի՛կ չար խարտոց:

Դո՛ւ շընորհաց էիր պատկեր Ու հրէշտակաց յաստիս ընկեր, Ընդ գաս նոցա արդ խարնեցար, Թողեալ հայդդ թշուառ:

Մինչդեռ աչք քո խաւարչրտին, Մեզ կափուցեալ յերկինս հային, Դառն արտառնքներ հօրդ աչքէն, Դագալըզ ցօղեն:

Շատ մը շահեր դամբանիդ քով, Կը վառէին տօգոյն լուսով, Սըգապաճոյճ զարդք պլլ վերջին, Տըլուր հանգիսին:

Շատ մը ձեռքեր քեզ բարեկամ, Կաճօնէին պսակ անթառամ, Գոնէ քեօթ էր թարմ վաղըրէն, Հօրդ էր վըշիվէն:

Զողար հանգչիլ յերկինս ՚ի վեր, Ուր քեզ Ստուռած կարգալը հրաւեր, Քեզ խնդակից հրէշտակը լինին... Երբէ՛կ հօր արտին:

Հանգի՛ր անքոյթ այժմ ՚ի դագաղ, Բռնաբարիլ ըր ըղիսդաղ կարող չէն տարերքն համօրէն, Կարգա՛մք քեզ ամեն:

1878 ԴԵԿՏԵՔԵՐ 22.

ՆՈՅՆ ՆԻԻԹ

Կենաց պարտիկէն վարդ մի անուշիկ, Երկինք քաղցրին, վարդն էր երմնիկ, Երազիկն էր քնքուշ, չըքնաղ արգարիւ Ու հաղիւ տեսած այգուն ե զարեւ:

Խեղճ պարտիկանին որ զայն անկած էր, Դարձեալ ուռած ճակտին քրտինքներ, Միմիայն սէրն էր, իւր աչքն ու հոգին, Աշխարհն համօրէն իւր քովն չ'ուներ գին:

Ապա կը հսկէր ինամօք, եռանդով Որպէս զի խորշակ կամ ցրտիկ մի հով, Վընաս մի չըտար փափուկ թերթերուն: Կը մաղթէր տարին ըլլայ միշտ գարուն:

Բայց օր մ'այ տեսաւ, տեղիլ ո՛չ տըլտուր, Ի ծոց իւր վարդին աշուտ թրթուր, Անդ գալարածեւ չարաչար ճրճին, Ըզիպափուկ թերթերն կըծած էր վարդին:

Որ աւուր գոյնէրն վարդին թուռեցան, Բզբքաճ թերթերն լինին ցիր և ցան, Պարտիկանին ջանք անօգուտ եղեն, Զինքն աղատել ծիրակն ախտէն:

Թօշիկ վարդն աւա՛ղ, մեռաւ երմնիկ Օրիորդաց շնորհքն... այսօր ուռեցիք իւր գամբանին քով տըլտուր սըգաղգած, Կը հրաւիրեն զարտօսը անցորդաց:

Կախեալ թէ տեսնէք անդառամ անդ պսակ, Զէ՛ս աս ոսկեթել հարսից յիշատակ, Քանզի Հիմէնայ պայծառ չահից բոց, Զը տաքցուց էրբէք կուսական դիւր ծոց:

Բայց անմահութեան այսօր ՚ի խորան Վիճակեալ վարդն այն բուրէ յաւիտեան, Անդ ուր ոչ թրթուր, ճրճի մօտենայ, Անպապան ընդ սուրբս կնցցէ միշտ նա:

1878 ԴԵԿՏԵՔԵՐ 23.

ՍԵՊՈՒՀ ՄԻՆԱՍԵԱՆ

ՄԵՔԵԱԹԻՊ

ՊԱՐԴԵՍԵՐ

Շու աթիւտէքի մէքթուպ, Պալլաքէսէր մուխպիրիմիդտէն վրուտ իթմիլ տիր:

27 դեկտ. 1878
Զէմանըմըզտա պուլունտան հէր սընըթ միւտէրիպլէրին իլմ ու մէտրիթ ճիհէթինտէ տէրէճէր մէ հարիթ վէ իգթիտարընըն հա վի, ետալէրինտէ տիպլումարը պուլունտար ուսուլ վէ գաիտէի միւհէթահէնսինն իթթիլաաղ օ լունմաար արգու վէ իշթիլաղը, չօգ տէֆալար կէօրիւրիլ վէ իսուսուսի տուրէթտէ մէվըլի իճ լուպէ վաղ օլունմուլ իսէ տէ, միւտէրիպլէրին ախլաղ վէ աթ վարնա տաիր հիշ պիլիթիլին (միւսթէնսիլէթիլ) տիրօմնտա պիր նօգթա կէօրիւրէթիլիլ օլտուգ տէն, աճապա մէհարէթիլ օլտուգ լարը հալտէ, հիւսնի ախլաղ սա հիպի օլմալար անլաշըլը մը քի, օլ պապտէ պիր շէյ գիւր օլուն մամադաա տըր: Պու խուսուսա թաւաճիլ իթմէթիլ իւն պէրա պէր, եինէ հիւսնի ախլաղ վէ

աթվար հագգընտա պիր շէյ ա լալըպ սօրմադըզըն, քէմալը սաթը տէրունի իւն միւտէրիլ լէրի գապուլ իտէրէք, էվալաա լըմըզ քէնտիլ թալիպէրինն թէս լիմ իթմէքտէ իտիք, վէ իշթիլ պու սաթտէրունուղունուղուն սէմէրէի մուղիլընէ պարաթ, ա թիտէրի վուգուաթ վազը օլ մուշ տուր:

Ֆիլիսալը Պիթիլիլ օլուպ, շիմ տիքի իսմի իւ Ս օլտն (զիրա իս մինի պիր էքի տէֆա թէպտիլ իթմիլ տիր), 28 չաղարընտա պիր տէլիլգանը, իսթանպուլտա սէֆիլ իւ հալ կէզմէքտէ էքէն, իսպըլ իսա պիր զաթըն թէքիլիլ ու իւ թիմաար իւզըրինն, վէ Ս Պատ ըրաթը Հայըմըզըն եալընըզ իլմ ճիհէթինն թաստիգի իւն, եէ տինտէ պուլունտան շահատէթնա մէքէ իթիպարէն, մահիլէ Ս էիւզ լիւք գայիմէ իւճրէթ իւն մահալ լի էրքէք մէքթէպիլիլ չալա լան թայիլին օլունարաթ կէթի ըրիլը, վէ կէլիլիլտէն պիր էքի ալ սօնրա, եալընըզ զահիլէ իս ըաճ օլուպ, մէրհում Պէշիլթիլա լեան էֆէնտինն թէնլիլքէրտէ սինտէն օլտն մաթպու պիր ոտա

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԵՊԵՍԻ

ԱՆՏՏՈՒՄ ՄՈՒՀԱՐԵՊԵՍԻ

ԱՆՏՏՈՒ ՏԱՂ ՄՈՒՀԱՐԵՊԵՍԻ

Հոկտեմբեր 13 վազապարը, Ավիլար տաղը ալընը վէ Օմմանը օրտուտունուն սոլ գօլուն ֆէնա պօղուր:

(437 նաւթիքան քէլամ)

տէ, րուսար չօղուր օլտուղալ ըրնտան, պուլարտան գայա իթմէյիլ իլէրինն պագտըար: Օս մանըլար վիպին քէյ թէքաթըն տան տաթի Ավիլարը գուրթալ մայա չալըտըլար, լաքին պու քէյիլին եօլա իւզըրինտէ պու լունտան պիր թապուր րուս սա քէրի եէտի թապուր Օմմանը սաքէրինն կէլիա վէրմէյիլ, սօղ րատան Պէյիլը եահիտէն կէլէն րուս թօրմալարը վէ ալընըլար պիլթիլն եօլա գաբալըպ, պու եէտի թապուր եինէ ֆիւլիլը եահիլէն ալտէթէ մէհպուր օլտու:

Էյլէն եազըն ճէնէրալ Հայ ման պագտը քի ուզագտան թօր աթմազա Ավիլար սաքէրինն թէնլիլ մէհպուր իտէմէյէճէք,

ումուլ հիւճիւմ գօմանտաթ վէր տի, վէ րուս ասքէրի սաթթըլը իւն ուզալըպ, պէյիլաա թէ լէֆտէն պաշգա պիր շէյ կէօրէ մէտիլթիլնտէն, պու գօմանտա ճանթընա մինէթիլ օլաշալու: Իմ տի րուսար թօր վէ թիւֆէնթ թաթաթ պաշլատըլար ումուլ պիր հիւճիւմ: Իպթիլաաա Օս մանըլար սաքէրի տէ թօր վէ թիւֆէնթէն էյի ճէվապ վէրտի: Լաքին սօղապտան կիթտիքէն րուս սաքէրինն չօղալըլընը կէօրիլ, վէ քէնտիլթիլն եաթթմ կէլէմէ եէճէք օլտուղունու աղնայըպ, կիւզէլիմ Հէնրի Մարթինի թիւֆէնթէրինն տաթի պագալը գա չան գաշանա օլտու, եարըլթէ լէֆ օլուն իքի պին սաքէր նէ հաբապիլիլտի երիմ պինտէն զիյաա օլտն ճէնէրալ Հայմանը սաքէրինն գաբը: Իմտի նակէ հան թօր վէ թիւֆէնթ սէպէրի քէսիլիլ, րուսարտան չըգան միւքթէրէն հուրըմ սէտալթիլիլ: Լաքէ գատար վաղ օլունտուն: րուսար գարընճա կիպի Ավիլար տաղըն թէքէսինն չըգալ, պէշ եէրէ րուս պայրաղընը բէք իթմիլ իսի:

Հայման, Ավիլար թէքէսինն ա լըլ ալմաղ, արգատան Լաղարէֆ տաթի սաքէրինն իլէրի սիւրիւպ կէլիլ Հայմանը սաքէրի իլէ պիր լէյալի, չիւնքի Հայման Ավիլար թէքէսինն պիր աղ թօր վէ պիր աղ սաքէր պագալը վէ գուտու: րուսալ ալըպ աշաղը էնիլ իտի: Հայման իլէ Լաղարէֆին պիլթէ մէսի իլէ Օմմանըլըն սօլ գօլուն իլէ սաղ գօլունուն վէ պիր աղ օրթա գօլունտա իթթիլաթ քէսիլիլ իտի: Լաքին Օմմանըլըն պէյիլը գուլվիլթիլ օրթաա վէ սաղաա օլտուղունտան, Մուլ թար բաշա պուլունտ պէյիլը պիր մաղլուպիլթիլ սայմաար: պէտա պալիլթըլընտան քէնտիլ: օ ա լալըպ պիլթաթ սօլ գօլունտա պուլունտալ օրթա վէ սաղ գօլուն իլէ իթթիլաթը գալմաարընտան, հէմ րուսարա եէսիլ տիւլմէքէ, հէմ տէ գարսա կիտիլ օրտան պիր մըզ տար սաքէր տաշա ալարապ կէլիլ սօլուն գուրթաթաթ իլիւն, էրիքեանը հարպընը պէրապէր ալըպ ալէլ աճէլէ գարսա տօղուն կիթմէքտէ օլտուղունու սօլ գօլ սաքէրի կէօրիլթէ, Մուլթար բաշանըն նիլթիլն վաղըթ օլ

մաարըլարընտան, սէրապէրէրի գալայօր զանը իլէ, պիր գօլ գուտուր ճիւմէսինն իթթիլա ի տիւպ, վէ իթթիլար պօղուլուպ գաշան գաշանա վէ գարսա գօլ չան գօլունտա օլտու: Մուլթար իլիպ տա աղ գօլուն պու գալը չընա պիր մանա վէրմէյիլ, գարսա կիլէր կիլմէզ գաբուլարը չէվիլթիլ, վէ գաբուլարըն էօ նիւնէ պիր թապուր սաքէր գօլ իլիլթիլ մէյիլ պու թապուրաթ քէնտիլ: Լաքին գաշան լար օ տէրէճէ իսիլիլ իւ ֆիւլթու իլիպ կիլթիլթար օլմալար ըալ քի, պու թապուր, իւզըրէրինն ա թէշ իթմիլքէն տաթի տիլնէմէ յիպ տաղըլթարը վէ գարս գա բուլարընը գօլալըպ իլէրի կիլ իլիլթիլաթը գալմաարընտան, հէմ րուսարա եէսիլ տիւլմէքէ, հէմ տէ գարսա կիտիլ օրտան պիր մըզ տար սաքէր տաշա ալարապ կէլիլ սօլուն գուրթաթաթ իլիւն, էրիքեանը հարպընը պէրապէր ալըպ ալէլ աճէլէ գարսա տօղուն կիթմէքտէ օլտուղունու սօլ գօլ սաքէրի կէօրիլթէ, Մուլթար բաշանըն նիլթիլն վաղըթ օլ

կէօլ արապալարընտան, եւիք հայվանալարընտան վէ պինիճիսի օլմայան աթարտան պաշգա պիր շէյ կէօրիւրիլ իտի ֆրուսարտա իսէ սիվարի չօգ օլտուղունտան, պուլարըն արգատանտան գօլ գօլ սիվարի սաղալըլարը, սիվա ըիլէր եաթմ մը իթմիլը, ապ քէր մի եէսիլ ալընըլար, սաքէր մի էօլտիւրիլնէր, արթըզ հէր պիրինն մէյիլ նէ իսէ օնա կէօրէ պիրէր հաքէթէթտէ պուլունտալ, եաղմաա տա իթթիլէր, եէսիլ տէ ալըլար, սաքէր տէ գըրալար: վէ սօլ գօլ նըսթընտան զիյաաթ թէլէթ կէօրէրէք, անճաղ քէնտիլ նի գարս գալէսինն իլիլնէ ա թապիլտի:

Մուլթար բաշա պու հալի կէօրմէյիլը իտէմէտի իսէ տէ, էն մէշտուր սաքէր վէ գօման տանլար սաղաա օլտուղունտան, օնպարա պէյիլը էնիլթիլ վար ըալ: Իմտի տէրապալ սօլ ֆիլա իլիլթիլն նիլաա գօլալ, գարս մուհաֆաալ սաքէրինտէն տէ պիր մըզ տար սաքէր իթթիլալ իտէրէք, սօլուն զայա իթթիլ մէվըլիլն էրթմիլ կիւն եինէ (ՏԵԼ-Գ)

Նաւորտան վէ պոլսու միւշ-
թէմը պոլսուան քիթոպըն տի-
կէր սահմանէն ինչոյն գործաւ ի-
տուպ, զիւրիւն քէնտիսի ինտո-
իթմը կիպի (խօսք Խ. Ա.) իմզա-
սիրը տախի պիւս հիմապ վաղ ի-
տէրէք, Սորազան Առաջնորդը-
մըզա ուղերձ մագամընտա թագ-
տիմ իթտիլիտէն, վէ տահա նի-
ճէ հարաքեթըն էֆտատ ու ին-
թիլաքեթարանէսինտէն պաշգա-
պու կիւնէրտէ տախի թագիւ-
թըն խարիճնտէ օլարապ, վաչ-
չիտան պիր հարաքեթի մէրուհէ,
վէ ֆիլիթ միւսթահնէտէ պու-
լունմուշ օլտուղունու մաէթթի-
էսաիւֆի ազիմ պէյան իտէրիմ:
Միւսթիլի էֆէնտի, վուգուի
հայի նազը ու հիքեպէ իլլէտի-
յիմտէ, մէրգումա շախտէն պիր
մագստի խուսումէթիմ օլմաքեպ-
անապ պու միսթիլիտէն իշպու-
հարաքեթընտա մէրուհէ իթտա-
ֆիտէ պարաքըլը, սաիր մա-
հալլէրտէ տախի ճիւրթ իթմէ-
րիւն մէյոտան պուլտուրմա մագ-
տան վէ պիր տէ տահապը հիւսնի
ալթապ վէ իլթապ թագ օլան միւ-
տէրիլիտէն տախի նամուս ու
հասիլթիլիտէն վիգայէ իթմէք-
տէն իպարէթ օլմազը, ատալթի-
րիպէթէն թէմմաթ իլլ իշպու ի-
պարէի մէջնուտը պէտէսկանէ-
մին, միւթէպէր զաղէթանըզա
տէրմ իլլէմէնիզի թէմէնի իտէ-
րիմ:

ՊԵՐՃ

ԵՏԻՐՆԷ

Ետիրնէ մուսթիլիտէն ալթապ-
մըզա մէրու պու տուր:

Ա. — Պիւսթիլի: Բ. — Շէֆթիլի
էպիսթոլ:

3 յունվար, 1879

Ա. — Շիմտիլի գատար Էտիր-
նէտէ հիշ պիր Էրմէնի տիլէնի
կէօրմէմիլէք տիր, վէ պուլուն-
սէպէպի պիրճէ նամալիմ օլտու-
ղունտան, ֆէվզէլտաթ թագա-
ճիւպ իթմէրտէ իտիր: Շէօյլէ քի-
ֆուգարա խաթալարա մէճնա-
նէն հէքիմէր վէ իլաճլար կէօն-
տէրիլիտէն կէօրտիլիմիւզտէ,
էվլէլէ էմիրտէ, պու ֆաղիլթի
հէքիմէր թարաֆընտան վուգու-
պուլսյոր զանընտա իտիր, վէ
ֆուգարա տա տախի վէ մանիլի
մուսթիլիտէր տախի օլունտու-
ղունու միւշահատէ իլլէտիլիտէ-
տէ, պու մուսթիլիտէրիւն տա-
խի էֆթարա մախտուսէ թարա-
ֆընտան իտիրյոր օլտուղունու
գընտա իլլէմէրտէ իտիր: Պա-
զաթ մուսթիլիտէն, մէքըլըր
միւսթիլիտէրի կիլի սուրէթտէ ին-
րա իտէն ի ՍԷՐ ՅԻՍՈՒՍԻ ԱՂԻՍ-
ՏԱՍԻՐԱՅ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ նա-
մընտա պիր ճէմիլէթ օլտուղու-
նու թահգըգ իտէպիլիտէր տիր:
Հագըգաթէն բէք զիտաթ շայ-
նանը թէմմաթիւտ տիր քի, պիր
գաշ ալլըպ, հաթիմա պիր գաշ
կիւնիլէք ճէմիլէթ վէ չիքէթի-
լէր զաղէթալարտա ֆէվզէլտաթ
մէտահ ու սէնալէթ մագհար օլ-
տուղարը, վէ ազ պիր միւսթիլի-
տէր ֆուգարա տա տախի վէ մանիլի
մուսթիլիտէր տախի օլունտու-
ղունու միւշահատէ իլլէտիլիտէ-
տէ, պու մուսթիլիտէրիւն տա-
խի էֆթարա մախտուսէ թարա-
ֆընտան իտիրյոր օլտուղունու
գընտա իլլէմէրտէ իտիր: Պա-
զաթ մուսթիլիտէն, մէքըլըր
միւսթիլիտէրի կիլի սուրէթտէ ին-
րա իտէն ի ՍԷՐ ՅԻՍՈՒՍԻ ԱՂԻՍ-
ՏԱՍԻՐԱՅ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ նա-
մընտա պիր ճէմիլէթ օլտուղու-
նու թահգըգ իտէպիլիտէր տիր:
Հագըգաթէն բէք զիտաթ շայ-
նանը թէմմաթիւտ տիր քի, պիր
գաշ ալլըպ, հաթիմա պիր գաշ
կիւնիլէք ճէմիլէթ վէ չիքէթի-
լէր զաղէթալարտա ֆէվզէլտաթ
մէտահ ու սէնալէթ մագհար օլ-
տուղարը, վէ ազ պիր միւսթիլի-
տէր ֆուգարա տա տախի վէ մանիլի
մուսթիլիտէր տախի օլունտու-
ղունու միւշահատէ իլլէտիլիտէ-
տէ, պու մուսթիլիտէրիւն տա-
խի էֆթարա մախտուսէ թարա-
ֆընտան իտիրյոր օլտուղունու
գընտա իլլէմէրտէ իտիր: Պա-
զաթ մուսթիլիտէն, մէքըլըր
միւսթիլիտէրի կիլի սուրէթտէ ին-
րա իտէն ի ՍԷՐ ՅԻՍՈՒՍԻ ԱՂԻՍ-
ՏԱՍԻՐԱՅ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ նա-
մընտա պիր ճէմիլէթ օլտուղու-
նու թահգըգ իտէպիլիտէր տիր:

Թէպիլիտէ քէնտի սէնէվի տէվրի-
նին զիլիլթիլի ինքա իտիր իմիշ,
ֆաղաթ էհալի պու պաղտէ հէ-
ման տալիմա վաղիլիտէր պու-
լունմուշ տուր: Պաղտէ պու-
սէնէ նամըլ օլտուղու, վէ տահալի
էնիլէ վաղիլիտէր մի տալիլիտէ-
նապ տիր, հոգսա մէքըլըր ճէ-
միլէթիւն մատուր զալլէթ վէ ին-
րաթընը, միւսթիլիտէր օլտու-
ղու մանիլի թէպիլիտէր լա-
թագաթի մի իտէնէք տիր:

Շիմտիլիտէ պու գատարա խաթ-
մը քէլամ իտիրա, մէքըլըր չիք-
քէթիւն էսաա վէ գանուշարը
հագըգընտա թարաֆընտա մու-
ֆաաալ մալիմաթ վէրմէյի վա-
խաթիմ: Պէլքի շու խուսուս,
հէման թէքըլ օլմալարըլա մահվ
ու նապէտա օլմալարըլա խաթ-
վաղը օլան չիքքէթիլէր պիր իպ-
րէթ վէ նապիլիտէ օլտալիլիտէ:
Բ. — Պիւսթիլիտէ Էտիր իլլէթիլիտէ,
չիմէնտըքիլէթ վուգու պուլան
գաղա հագըգընտա չիմիլիտէ գա-
տար թարաֆընտա մալիմաթ
վիլիտէտիլիտէն սէպէպի, օլ պաղ-
տէ թագաթիլի մալիմաթ ալմազ-
իլիւն իտիր իտէ տէ, Էնիլէ չիմ-
տիլիտէ տէկիլիտէ պու խուսուս
տա տոգըր պիր մալիմաթ ալա-
մատըլմա թէպիլիտէ իտէրիմ:
Պաղտէրըն իլլէթիլիտէն կէօ-
րէ, 30 վաղիլիտէ տուր: Պաղտէ-
լարը տա անապ 7 տաթա էմ-
թաա վաղիլիտէ թէպիլիտէ օլմա-
տուր տիմէրտէ տիրլէր: Պաղտէ-
լարը տախի տէրլէր քի, 10—12
վաղիլիտէ սու կէօթիլիտէր տիր-
վէ թէպիլիտէ օլան նուֆուստէ մըգ-
տարըն իտէ 300 նէֆէրէ գատար
իպաղ իթմէրտէ տիրլէր: Վա-
գաա հիւքիլիտէ լարիտ օլան
բէմի պիր լարթըր, 100 նէֆէ-
րի թուս աքթըր վէ գուստըրու
չէհիլիտէ օլարապ, զայա օլան նու-
ֆուստէ մըգտարըն 143 նէֆէր
կէօթիլիտէրտէ իտէ տէ, պու
մալիմաթ տախի պիլիտէ թագիլիտէ
սէնէվիտէ տիր: Սահիլի շու տուր
քի, պիր շօք նուֆուս վէ էմիլիտէ
թէպիլիտէ օլմալարըլա, ֆաղաթ
մըգտարըն հէնուղ անալըլմա մըգ-
տար, Էտիրըլ շու գատարընը
պիլիլիտէ քի, չիմիլիտէ գատար
սուտան 30—60 նէֆէր նաշ չի-
գարըլմըլ տիր:

Պէլքի կէլէճէք մէքթուպուտա
պու խուսուսա տալիլիտէ տահա զի-
նապէ թագաթիլիտէ վիլիտէրիմ:

ԱԶԳԱՅԻՆ

Եւրոպայի Հիւսիս-արեւմտ
Եւրոպայի Հիւսիս-արեւմտ թիւնուն
էպապը միւսթիլիտէ մէպիլ օլան
իտիրիլիտէր ֆաղաթալան ժողո-
վուն գապուլ իթմիլ օլտուղունու
նապըլըլ տուր:
Պիր միւսթիլիտէն պէրու Տըն-
տեսալան խորհուրդուն Եւրոպայի
Հիւսիս-արեւմտ թիւնուն ալէյիլիտէ
պուլունտուղու, վէ քէնտի սէնէ-
վի լարթըր թիւնուն մէքըլըր չի-
գարթընտա լի-
սանը թէպիլիտէ նապաղը սուրէթտէ
չէտիտ պիր լիսան գուլլանտըր
րանա մալիմա տիր:
Եւրոպայի Հիւսիս-արեւմտ թիւնուն ի-
տէ, մուղալիլիտէ օլարապ քէնտի
սէնէվի լարթըր թիւնուն մէքըլըր
լիսանա նապըլըր պիր լիսան
գուլլանտըր, մէմիլիտէ թիւնուն
նէ սուրէթտէ իթա, վէ վաղիլիտէ
սի աշքեթալմա միլիլիտէ սանտը-
ղընը նապըլ լիսան իթմիլ օլտու-
ղունու կէկիլիտէ կէօն
թէպիլիտէ, վէ ֆաղաթ Տեստեսա-

կան խորհուրդ թարաֆընտան
վաղու պուլան զըտալիլիտէ վէ ա-
ղըր մուսթիլիտէ տալիլիտէ միւսթիլ-
էպապը մուսթիլիտէ մէպիլ իտ-
թիլիտէ իթմէրտէ մէքըլըր օլմալ-
արըլ:

Հագըգ վէ ատալթիլ իթմիլիտէ,
սընտա լարթըլ կէլիլ իտիր քի, ֆա-
ղաթալան ժողոլ միլլէթիլիտէ միւսթի-
կէպիլիտէ պիլիտ օլան մէքըլըր նա-
ղիլէ մէպէլիլ լաթըլըլ ու-
րէթտէ թահթըլ նապարա ալա-
րապ, միւսթիլիտէ վէ միւսթիլիտէ
ալէյիլ օլտալ մուսթիլիտէ, նէ-
թիլիտէր թիւնուն իլլան իթմիլի-
տիլ վէ գապալթըլ օլան հէյ-
կէլի հէր հանալըր իտիր իտէ, օ-
նուն ճէպալըն թէպիլիտէ կիլլէթիլի-
տիլ, չիւնքի էմիլիտէ իտէմիլիտէ
անապ պու սուրէթտէ հաղը օ-
լալիլիտէ: վէ պիր միլլէթ իտարէ-
սինիտ տէ էմիլիտէ իտէմիլիտէ
պէյիլիտէ վէ բէք պէյիլիտէ իթմիլ-
իտէր վաղ տիր, Էտիր էմիլիտէ իթ-
ուսթիլիտէն պաղը գալմալար-
ըլ հաղտէ, պիր իտարէ քէնտի
մագալմընտա պաղը գալմալար:

Եւրոպայի Հիւսիս-արեւմտ թիւնուն
միլլէթ սանտըլընը անապ 13000
ղըլ պուլուն օլտուղունու լարթըր
իթմէրտէ, վէ Տեստեսա խորհուրդ-
իտէ 100.000 տէն գիտաթ պորճ
կէօթիլիտէրտէ տիր:

Տեստեսա խորհուրդ պուլունտան
մաաա, միլլէթ սանտըլընը ի-
թիլիտէրտա տալիլիտէ պաղը չէյիլի-
տէ պէյիլիտէ տիր:

Պուլունտէ Էպիլիտէ մէպէլի-
լէր տիր քի, ապա իտէպիլիտէ Էթ-
թիլիտէն կէլիլ, վէ հագըգ քի-
մին Էտիրտէ իտէ, ալէնէ գա-
շիլիտէ չիլլէթալըլ, չիւնքի նա-
ալլէր տէպիլիտէ իթմիլիտէ ուսթ-
միլիտէ պիլիտ տիր: վէ մատալ-
քի Եւրոպայի Հիւսիս-արեւմտ թիւնուն
էպապը մուսթիլիտէ մէպիլ, քէն-
տի վէրալիլ իթմիլիտէրտա տա-
վապա վէ մուսթիլիտէ հէր վա-
ղըլ հաղը օլտուղունու պէնտան
իթմէրտէ, մատալ քի մուսթիլի-
մէ ինքա օլունու, պիր հիւքիլ-
վէ պիր գաղար վէրիլիտէ, վէ
մատալ քի ֆաղ. ժողոլ (կէօրիլ-
նիւր քի անէլիլիտէ) մէքըլըր իտ-
թիլիտէ պիլիտ մուսթիլիտէ վէ Էթ-
պապըլը պիլիտ թահգըգ գապուլ-
իթմիլ տիր, իտիլիտէ պէնտան ի-
տէրիլ քի, ֆաղ. ժողոլ պիր
գուստըր իթմիլ տիր, Պիւսթիլիտէ
լէյիլ լարթըլ կէլիլ քի, Եւրոպայի
Հիւսիս-արեւմտ թիւնուն մէմիլիտէ ի-
նէ սալիլիտէ պիլիտ իթմիլիտէ իթ-
մէպէլիտէ, ալլէ մէպէլիտէն հալ-
ու թէպիլիտէն հիմմէթ պուլսյոր-
սուն, չիւնքի պէյիլիտէ գան-
իթմէլիլ քի միլլէթ մէմիլիտէ իթ-
լիլիտէ արըլ. քէն զաթըլը պու-
լունտան:

Սանտըլ քի իշպու միլլէթալա-
թըլըլըլ հագըլըլ օլտուղունու,
ֆաղ. ժողոլ աղալարը Էֆէնտիլիտէ
տախի թագաթիլիտէ պուլսյոր-
նապըլ քի խորհուրդալան սընտան
հագըլթիլիտէն տէ պիլիտ էֆ-
թարտա պուլունտուղու մէմիլ-
իթմիլ օլմալար:

Պիւսթիլիտէ Էթ-թիլիտէ
Ֆաղաթալան ժողոլ տիրլէր
կիւն Գիւր. խորհուրդալան Սընտ-
անըն թահթըլ իտալթիլիտէ ին-
թիլիտէ իթմիլ իտէ տէ, Էթթիլի-
թըլ աղա օլմալարըլտա, հագըլը
պուլունտան աղալար, պիլիտէ մէ-
պէլիտէ իլլան Աղա. ժողոլուն Հա-
մարալիլիտէն գիւստընտան
Սանտըլ մէմիլիտէ թագաթիլիտէ օլտ-
նան լարթըլ թիւնուն պաղը ճիլիլ-
լէրիլիտէ տալիլիտէ ֆաղ. ժողոլ թա-
րաֆընտան վէրիլիտէ ճէվապըր
իլլէթիլիտէ միւսթիլիտէ իթմիլիտէ
տիր:

ԻՐԻՔ-
Ֆաղաթալան ժողոլ աղալարըլ-
տան Սանտըլիտէն իլլան Գիւր. Հա-
պարտան կարապետ վէ Յա-
հապետ Յարուլիտէն Էֆէնտիլիտէ
տիր իտիր իթմիլիտէր վէրիլիտէ
տիր:

Տիւրքիլիտէ Էթ-թիլիտէ
Պարու քէնտեսա Սընտեսա
Էֆէնտիլիտէ Տիւրքիլիտէ մէպէլիտէ ի-
չիւն տիրլէր կիւն Ատիլիտէ նա-
ղըլըլ րաշա հագըլթիլիտէ նէպիլ-
նէ կիւնէր, պու մէպէլիտէ հագ-
ըլընտա հիւքիլիտէ լիլիտէն
նապարըլ արգըպըլըլ տալթիլի-
թիլիտէ, միւսթիլիտէ հագ-
ըլթիլիտէ թահգըգըլ մատալ վէ
ըլալալ ինքա օլուն, օլթա-
րաֆա մէմիլիտէ մախտուս կէօն-
տէրիլիտէն պէնտան պուլսյոր-
մուշ տուր:

Ալլան վէրէ իտիր տէ, կիւն
մէմիլիտէ Սանտըլ րաշա հագըլթիլ-
լիտէ կիւն ատալթիլիտէր վէ
հագըգալիլիտէ իլլանտա պիր զաթ օ-
լալար:

ԼՍԱՐԱՆ

Բ. Ե. Եւրոպայի Հիւսիս-արեւմտ
Ըստ Յունաց յուն. 12 ուրաթ
Երեկոյ ժամը 2 1/2-ին, Եթ. Տօթ-
թօր Յարուստ էֆ. կիրակոսեան
պիլիտ ճաալաթաթ ժողոլալան
սընտ. Նիւթն է Եւրոպայի իլլան
Էթթիլիտէ մէմիլիտէ 2 և տը-
ղաթիլիտէ 1 զըլ. թիլիտէրալ
փորթիլիտէ մուտը մը տուր:

Երգալարալիտէ
Ատիլիտէ պիր Ատիլիտէ
Գ. Ս. Եւրոպայի Հիւսիս-արեւմտ
Ըստ Յունաց յուն. 12 ուրաթ
Երեկոյ ժամը 2 1/2-ին, Եթ. Տօթ-
թօր Յարուստ էֆ. կիրակոսեան
պիլիտ ճաալաթաթ ժողոլալան
սընտ. Նիւթն է Եւրոպայի իլլան
Էթթիլիտէ մէմիլիտէ 2 և տը-
ղաթիլիտէ 1 զըլ. թիլիտէրալ
փորթիլիտէ մուտը մը տուր:

ՍՐԱԿԱՐԳ
1. Ընթերցումն նախորդ նախ-
ապարտութեան:
2. Եւրոպայի Հիւսիս-արեւմտ թիւնուն
Սընտեսա խորհուրդ իտիր քի, ֆաղ. ժողոլ պիր
գուստըր իթմիլ տիր, Պիւսթիլիտէ
լէյիլ լարթըլ կէլիլ քի, Եւրոպայի
Հիւսիս-արեւմտ թիւնուն մէմիլիտէ ի-
նէ սալիլիտէ պիլիտ իթմիլիտէ իթ-
մէպէլիտէ, ալլէ մէպէլիտէն հալ-
ու թէպիլիտէն հիմմէթ պուլսյոր-
սուն, չիւնքի պէյիլիտէ գան-
իթմէլիլ քի միլլէթ մէմիլիտէ իթ-
լիլիտէ արըլ. քէն զաթըլը պու-
լունտան:

Սանտըլ քի իշպու միլլէթալա-
թըլըլըլ հագըլըլ օլտուղունու,
ֆաղ. ժողոլ աղալարը Էֆէնտիլիտէ
տախի թագաթիլիտէ պուլսյոր-
նապըլ քի խորհուրդալան սընտան
հագըլթիլիտէն տէ պիլիտ էֆ-
թարտա պուլունտուղու մէմիլ-
իթմիլ օլմալար:

Պիւսթիլիտէ Էթ-թիլիտէ
Ֆաղաթալան ժողոլ տիրլէր
կիւն Գիւր. խորհուրդալան Սընտ-
անըն թահթըլ իտալթիլիտէ ին-
թիլիտէ իթմիլ իտէ տէ, Էթթիլի-
թըլ աղա օլմալարըլտա, հագըլը
պուլունտան աղալար, պիլիտէ մէ-
պէլիտէ իլլան Աղա. ժողոլուն Հա-
մարալիլիտէն գիւստընտան
Սանտըլ մէմիլիտէ թագաթիլիտէ օլտ-
նան լարթըլ թիւնուն պաղը ճիլիլ-
լէրիլիտէ տալիլիտէ ֆաղ. ժողոլ թա-
րաֆընտան վէրիլիտէ ճէվապըր
իլլէթիլիտէ միւսթիլիտէ իթմիլիտէ
տիր:

Պիւսթիլիտէ Էթ-թիլիտէ
Ֆաղաթալան ժողոլ տիրլէր
կիւն Գիւր. խորհուրդալան Սընտ-
անըն թահթըլ իտալթիլիտէ ին-
թիլիտէ իթմիլ իտէ տէ, Էթթիլի-
թըլ աղա օլմալարըլտա, հագըլը
պուլունտան աղալար, պիլիտէ մէ-
պէլիտէ իլլան Աղա. ժողոլուն Հա-
մարալիլիտէն գիւստընտան
Սանտըլ մէմիլիտէ թագաթիլիտէ օլտ-
նան լարթըլ թիւնուն պաղը ճիլիլ-
լէրիլիտէ տալիլիտէ ֆաղ. ժողոլ թա-
րաֆընտան վէրիլիտէ ճէվապըր
իլլէթիլիտէ միւսթիլիտէ իթմիլիտէ
տիր:

Յ. Ընտրութիւն Տեստեսա խոր-	
Տեստեսա	12-Փր
Տեստեսա խորհուրդ	107-
Միլլէթ	124-
Պաղար	135-
Գաղաթ	140-
Ինկիլիլ լիւսար	105-25
Տեստեսա խորհուրդ	87-12
Բոլ	87-25
Իրիլիլիտէ	51-10

ԻԼԱՆ ԱՐ

Պաղար թահգըգալ զըմնտա
պիր միւսթիլիտէ Գիւր. մատիլիտէ
նին թահգըգալ իլլան իտալթիլի-
թիլիտէ մէպիլ զաղալարալարըլըլ
իտիր իտէ տէ, պուլունտան պէյիլի-
տէր իտէր իտէր թագաթիլիտէ վէ
ըլալալ ինքա օլուն, օլթա-
րաֆա մէմիլիտէ մախտուս կէօն-
տէրիլիտէն պէնտան պուլսյոր-
մուշ տուր:
Ալլան վէրէ իտիր տէ, կիւն
մէմիլիտէ Սանտըլ րաշա հագըլթիլ-
լիտէ կիւն ատալթիլիտէր վէ
հագըգալիլիտէ իլլանտա պիր զաթ օ-
լալար:

ՏՕԳԹԵՐ ՃԵԼԱՆԱՆ ԷՖԷՆՏԻ

Տօթթօր միւսթիլիտէ Գիւր. իլլան
վէ Գիւր. թագաթիլիտէ մէքթու-
լիլիտէ կէրէք սօթթօրալ տիր
թագաթիլիտէր աղա իթմիլիտէն սօթթ-
կէրէք միւսթիլիտէ թահգըգալիտէ
տէ (տիլիլիտէ) Էտիր ֆիլիլիտէ
պիր սօթթօրալ տուր վէ ուսթիլիտէ
ալլէր թագաթիլիտէ միւսթիլիտէ
իլլանտա պիլիտէ մէքթու-
լիլիտէ օլտուղունու, պուլունտան
իտիր իտէր թագաթիլիտէ
թագաթիլիտէ իլլան հէր կիւն սա-
ալթ 4 տէն 10 տալարալ զաղալ-
թիլիտէ միւսթիլիտէ իթմիլիտէ
պիր միւսթիլիտէ իթմիլիտէ
թագաթիլիտէ իլլանտա պիր զաթ օ-
լալար:

Ս-Էթթիլիտէ
ԱՆՏԵՆ ՍԱԳԱՆԱՆ

ԳՐԵՏԻ ԼԻՐՆԷ	
ԱՆՏԵՆՈՒՄ ԳՐԵՏԻ	
Մէրմիլիտէ	75.000.009 Ֆրանգ .
Էսա օլունտան	37.500.000 »
Ինկիլիլիտէ սանտըլըլտա մէքթու	11.901.300 » 17 տալարալ
ՄԱԳԱՐԱՐԱՐ	
ԼԻՐՆ	Ս. ԲԵԹԵՍՊՈՐԿ
ԲԱՐՄՍ	ՄԱՏՐԻՏ
ՄԱՐՄԻԼԻԱ	ԺԼՆԷՎ
ԼՕՆՏՐԱ	ԻՍԿԵՆՏԷՐԻԷ
ՎԻԵՆՆԱ	ՄԼՍԼՐ

Վէ սայլըր պիւր չօգ պէտէլէրտէ .

ԳՐԵՏԻ ԼԻՐՆԷ պիւրմիլէ օլանդա մուսմէլէրինի տէր Իւհ. աւէ Խաէր :

Էսչամ Իւղէրինէ , Լիզրաղ Խաէր . (Էօսիւնն վէրեր) :

Էսչամ Իւհէն պարաղ Զիւապը ճարի աչար :

Ֆրանսայա վէ սայլըր Էճնէպի մէվէքէթլէրինէ Բօլիցա քէշի :

աւէ Խաէր :

Հաւալինէ Էտա օլունմաղ Իւզըր Իիմանանմէլըր վէրեր :

Պօրսա Իլլէրի Իլին Կէրլէն Էմրլէր Իճրա Խաէր :

Էսչամ Զըֆը Խաէր :

Ինչիլիմ օլան նազարը դապալ Խաէր , վէ մուգպիլինտէ շէլայլիթ մալիմէ Իլէ պօնօլար վէրեր :

Սլանդուլաթի Խաէրը (Խաալէսի) . — Ն. 40 Մէրթէպանի սօղա .

ղը . — Եաղուպ Խան Ղալաթմաս :